

քաղաքի մը մէջ այդ արձանը կանգնելով աւելի լուս պատուած կ'ըլլանք Աբովյանի յիշատակը, կրկնորդ՝ որովհետեւ պատշաճ է և արդար է որ սահական բունակաւորութիւնը խորհրդանշող և այժմ քայքայուած «բերդ»ին դիմացը կանգնի պատուութեան առաջին հայ դիւցազններգական յուշարձանը :

## Հ Բ Ա Շ Կ Ի Ն Ա Ղ Բ Ի Ի Բ Ը

Պատեիղակի «Ինդերքան աղբիւր»ի յիշատակին:

Աղջիկս, եկուր, քեզ տանիս  
Բլբլան գոտի եղող ճերմակ ուղիէն  
Աճախ աղբիւրն հրաշքին  
Հիւսնակներուն թափօրն անոր կը դիմէ  
Արեւին տակ հողայով :  
Լուրթ ու կարմիր վարշամակով, խուսնեքան,  
Կ'երթան դանկաղ . կը լռե՞ս ձայնն աղօթքին  
Բլբլան գոտի եղող ճերմակ ուղիէն :  
Չեղքէ ինձի տուր, դո՛ւտար, աչքերդ ծածկէ  
Չիճատուիրտակ քողող տակ  
Որ զգաս — խոր մինչեւ զբաշխը հողայոյ —  
Արեգակին հասն առողջ  
Որ շուրջը մեր կը բարձրանայ աւաակի  
Անդրբաւէտ սպիկէն :  
Տիրեներուն տակ լամշի  
Կը կարճրին սղկոյններն, ս'ըքան առք .  
Որթատունկէն կարակոր  
Կարծես զինն — որ աշնան  
Ծունկերուդ ուժ պիտի տայ —  
Հողին վրայ պիտի թափի անհամբեր :  
Քայէ, աղջիկս, քայէ,  
Յօտ է աղբիւրն հրաշքին :

Ատախտարակ ամբողջ զայն չըճածկած,  
Աղջիկս, տես, կ'նշպէս հըրօր կը բրդիկ  
Ժայռին ծոցէն դուռին մէջ :  
Մարաւանկէն թըխապտուղ ճարնին  
Անոր վրայ է կախուր :  
Ո'րքան ճարգրիտ ակին մէջ .  
Եւ դուռին մէջ սրբան լոյս :  
Հովիտին խորը թագնուած  
Ան ազամանս ու երգ է,  
Երգ ճրն է ան՝ մնութեան մէջ զըլզըլուն,  
Որուն ի լուր Մայր Բնութիւնը շուրջի  
Գիշերուն մէջ կ'աւաւէտի կը մեղմէ  
Ծըլթարձակման աշխատանքն իր ճանրակիր :  
Հեռուներէն ու խորերէն ան կու գայ . —  
Կ'անցնի թարուն անձաներէ՛ ուր աւակի  
Շքեքարեր կան լազուալով  
Նայտներու աչքերուն պէս արտասուող,  
— Որ կան հուրեր, լոյճ սպիկ լրճակներ,  
— Լայնածաւալ անտաւներ՝

Իրենց մէջի ճըրջիկն հետ անխայսած,  
Ուր կան բրածոյ ազամանդեայ խրրուրներ,  
Մարգարտացած հին օճեր .  
Ուր կայ սառոյց բիւրեղեայ՝  
Որուն հարկ կը հասնին  
Մայրիներուն վիճապատու արճառներն . . .  
Հեռուներէն ու խորերէն ան կու գայ :  
Եւ կը պատմեն թէ առած է այն օրէն  
Պայծառութիւնն իր լուսով  
Երբ սրբուհի մը ձուտկալ գիւղերէն  
Եկու անոր մէջ լրալ  
Համաս աչքերն այլմարդէ բնու չճամբուրած :  
Ո՛հ, ջուրն է սուրբ. աղջիկս, ջուրը դի՛ղ է՝  
Կ'երեզմանի հոտ բուրդ  
Ըճէն տեսակ ստուերու :  
Հիւսնակներուն հօտն անս  
Ի՛նչպէս անոր լոյսին վրայ կը հակի :  
Կ'ըմպէ՛ն, կ'ըմպէ՛ն, և ջուրին մէջ՝ կը հողան .  
Կ'ըմպէ՛ն, կ'ըմպէ՛ն, և ջուրին մէջ կը աղբան :  
Կ'ինքն են, տես, որ բնու  
Վարդ շըլթիւններն և վարդ պտեր չունեցան .  
Շըլխախտիկ սրտերուն մէջ թունաբեր  
Ծառին բունին վրայ բունող  
Սունկերուն պէս պեղնեցան :  
Իրենց արգանը կրէք  
Բեղմնաւորեց չըգօրեց սերմն աւանկան :  
Կ'ըմպէ՛ն, կ'ըմպէ՛ն, և կը կապեն մարքերի  
Մօրենիկն ճիւղերուն  
Հարսանկան իտրբ նարանին իրբ նուէր,  
Եւ աւակի պատկիւրն իրենց ծիծերուն  
Անգամ մըն ալ կը թաթախեն աղբիւրին  
Չովութեան մէջ, — ու կ'ըմպեն :  
Տըլպեցներ են, պատանիներ ջրատար,  
Գործատուին մէջ ճրնած  
Որոնց աչքին մէջ խուճեց  
Արին մ'հրանող ու տեստես, կամ սրոնց  
Թեւն ու սրբուհը մըքենան հաստարեստ  
Իրեւ վիշապ մ'ամսնի՛  
Խըլեց, խուսեց, կու՛ս ճանկորդ կասկեց :  
Կու գան անս նրբիական ջուրին մէջ  
Լրալ իրենց Աշխատանքի վերջերուն  
Բերանն հրաբոր, և բիծերն  
Իրենց երկուր թարթիլին :  
Ույսեր են, տես, ճանկազարդ քուրեր են,  
Որ բարձի վրայ հարեցան  
Փըրփուրներու պէս լրաիկ .  
Որոնց թոքին կէան, աւա՛ղ,  
Դատարկեց որդ սիրոյ  
Եւ արդէն իսկ պտըտցող  
Անոնց սրբոյն վրայ սողինն իր զըրախն .  
Անա լամշի քողերուն տակ կը հակին  
Աղբիւրն վրայ, կը խըմեն փա՛կ աչքերով .  
Աւերն իրենց գէճերուն  
Չըտեսնելու համար խորունկը ջուրին՝  
Կը խըմեն փա՛կ աչքերով :  
Եւ կը զօրէն մաղբիւրն փուճը մ'օծանուտ  
Մորենիկն՝ արդէն նուէրով բեռնաւոր,  
Ու կը դառնան ճըրմունցներով աղօթքի  
Բլբլան գոտի եղող ճերմակ ուղիէն :

Դո՛ւստրը , ահա մինակ ենք .  
 Հաւատքը թող տաք անձրեկի ձը նրճան  
 Մեր սրբորումն մէջ ցօրի :  
 Եկե՛ր , եկե՛ր , ո՛վ իմին սեբա անուշակ ,  
 Զանակացոյ աւազուակն վրայ նուրբ  
 Ծառիէ ծունկերը գողողջ  
 Եւ աղբիւրին վրայ ձըւէ :  
 Ահա ես քողըդ ետ առի . — ո՛րքան լոյս  
 Ճառագայթից զէճից վրայէն ակնն մէջ :  
 Կարծես բերնին մէջ աղբիւրին երկնիցէն  
 Ասողը ճընկեր կը ցոլայ :  
 Ընայէ՛ , աղջիկըս , ընայէ՛ :  
 Եւ թոյլ կուրծքիդ սակ միունի  
 Երեւնաւոր սեբն այն հրպարտ պարմանին  
 Որ քեզ տուա իր ծառանին , սիրտը ո՛չ :  
 Մի՛ , մի՛ հաղար , ընայէ՛ , աղջիկըս , ընայէ՛ .  
 Այս ջուրը սուրբ Աստուածամօր արտօսքով  
 Է գոյացած , թախիժով ընդուպ կը բուժէ .  
 Կորէն այտերդ գինիի մէջ թաթիբլրած  
 Հուշանի պէս պիտ' թուրին  
 Գեղ ու առաջ թարմութիւն .  
 Եւ երբ քայեա՛ պիտի սքըսփայ միւրդ յոյր  
 Բիւր ձեւերով ներգաշնակ :  
 Ընայէ՛ , աղջիկըս , ընայէ՛ .  
 Եւ աղբիւրին քու տայիք  
 Նըւէրդ ահա կը տրորիէ ափս մէջ .  
 Տառապիւն է այս Աստղիկին .  
 Վարդ կրտուցով . փեսարներով ձինաթոյր  
 Տառարակն՝ որ միշտ թեւածեց  
 Հուրը գըլխուդ , և ձիծերուդ վրայ թառած  
 Իր ջուրը եղի միշտ խընց  
 Սըրտիդ ակէն վրասոր :  
 Այս քու հիւանդ սիրոյդ նըշա՛նը , — ճորթէ՛ ,  
 Գուռին քարին վրայ ձորթէ՛ :  
 Հերի՛ք ճոցիդ մէջ գըրուէս  
 Գըրպիւր ժիր և իր խողով ճապուռներն ,  
 Հերի՛ք լուսնը ափիդ մէջ  
 Կերպրեսն կուան իր անգին .  
 Ատղիկի այդ տասարկը վարդ կրտուցով  
 Գուռին ձաճառտ քարին վրայ  
 Մորթէ՛ , աղջիկըս , ճորթէ՛ :

ԳԱՆԵԼՎ ՎԱՌՈՒԹԱՆ

ՅԱՀ-ՄՈՒՐԱՏԵԱՆԻ ՍՊՐՔԱՆՈՒՄԻՐԹԻՒՆԸ

Յունուար 27ի իրիկունը՝ ՀաՏ-Մուրատեան  
 Ֆառաքի մէջ իր սկզբնաւորութիւնը բրաւ՝ յա-  
 ըրողութեամբ :

Առաջին անգամն է որ Փարիզի Օփերային  
 պէս տիեզերահաշնակ երաժշտական բեմի մը  
 վրայ , Ֆառաքի պէս նշանաւոր գործի մը գըլ-  
 խաւոր դերին մէջ , Հայագրի արուեստագէտ մը  
 կ'երևայ , կը փայլի , և գեղեցիկ ապագայի մը

յոյսերը կը ներշնչէ : Ջերմագէտ կը շնորհաւո-  
 րենք մեր տաղանդաւոր և Հաստատակամ Հայ-  
 բնակիցը , որ իր ցեղին ամենէն պատուաբեր  
 զաւակներէն մին կը հանդիսանայ :

Կը Հրատարակենք ստորև՝ փարիզեան կա-  
 բուրարգոյն թերիկներէն ոմանց յայտնած կար-  
 ծիքի թարգմանութիւնը .

«Օփերայի սնօրէնութիւնը երէկ իրիկուն  
 մեզի ներկայացուց հունոյի Ֆառաքին մէջ՝ Պ.  
 ՀաՏ-Մուրատեանը , երիտասարդ թենոր մը ,  
 առաջին մրցանակով ելած քննսերվաթուարէն ,  
 ուր ուշագրութիւն գրաւեց այնքան իր «տըմի-  
 քարպէժեր» թենորի սիրուն ձայնով որքան իր  
 աշխատասիրութեամբ և յարատեւութեամբ :

«Երկու տարի առաջ՝ Պ. ՀաՏ-Մուրատեան  
 կրնար աներկիւղ թողուլ գպրոցը և ասպարէզ  
 իջնել : Բայց առաջին մրցանակ չէր ստացած , և  
 կ'ուզէր անպատճառ ձեռք ձգել զայն : Պարոցին  
 կանոնագրութիւնը ատոր չէր հակառակեր : Ամ-  
 բողջ տարի մը ոգի ի բուին աշխատեցաւ , իր  
 վարպետներուն խորհուրդներէն արգիւնաւորա-  
 պէս օգտուեցաւ : Այդ տասն ամսուան միջոցին՝  
 բաւականաչափ կատարելագործուած էր իր ար-  
 ուեստին մէջ որպէս զի ժիւրին այլ ևս իրեն  
 չզլանար մրցանակը որ այնքան ջերմորէն ցան-  
 կացած էր ունենայ :

«Եւ այդ վարձատրութեան շնորհիւ է որ  
 Պ. ՀաՏ-Մուրատեան , Օփերային հետ պայմա-  
 նաւորուած , երէկ իրիկուն առաջին սկզբնաւո-  
 րութիւն մը ըլլաւ որ իր ապագային համար  
 բարեգուշակ է : Իր մէջ կրկին գտանք նոյն  
 լուրը արուեստագիտական յատկութիւնները  
 որոնցմով ուշագրութիւն գրաւած էր վերջին  
 մրցումին : Չայնը սիրուն «թեմպը» մը ունի ,  
 շատ արտայայտիչ , շատ հնչուն , և սկսնակը  
 անսայթաք կերպով կը վարէ զայն :

«Առաջին արարուածը և Պարտէզին արա-  
 բուածը իրեն նպաստաւոր եղան : Մենամարտի  
 եօթնամային մէջ՝ գովելի ջանքեր ըլլաւ բանտի  
 երկանուագին և եռանուագին մէջ իր դատը  
 շահած էր : Այս առաջին փորձը՝ իրեն պա-  
 տուաբեր եղաւ :

«Արդեն դրանչելի կերպով օժանդակուած էր  
 Օր-Ալէքսանտրովիչէն , որ զմայլելի Մարկիթի մը  
 եղաւ , Օր-Քուրպիէրէն , հաճելի Սէլպել մը ,  
 Պ. Տելմասէն , միշտ հոյակապ՝ Մեֆիսթոֆելէսի